

16620

Ի՞՞Զ Ե

299

# ԱԶԳԱՅՆԱԿԱՆՈՒԹԻՒՆԸ

Գ Ր Ե Ց

ՔԱԶԲԵՐՈՒՆԻ ԿԱՐՄԻՐԵԱԾ



ՊՈՍԹՈՒՆ, Տպարան "ՊԱՀԱԿԱԿԻ"

1918

323-1

4-33

Հայոց ազգային օպերատոր  
Ա. Վահագան ՎԱՀԱԳԱՆ

, 6 SEP 2006 9:3 ամ



Ի՞՞ Զ Ե

ԱԶԳՈՅՆԱԿԱՆՈՒԹԻՒՆԸ

Գ Ր Ե Յ

ՔԱԶԲԵՐՈՒԽԻ ԿԱՐՄԻՐԵԱՆ



ՁՁՁ

ՊՈՍԹՈՒՆ, Տպարան "ՊԱՀԱԿԱԿԻՒՐԻ

1918

20 MAY 2013

76620

525.1  
4-33

15 JAN 2010



### ՅԱՌԱՋԱԲԱՆ

Երբէ՛ք յաւակնութիւն չունիմ կարծելու, թէ  
սոյն ուսումնասիրութիւնը գոհացուցիչ ըլլալու ար-  
ժանիքը ունի, կարեւոր երկու պատճառներով:

Առաջին, գէթ ես չի կրցի ունենալ այն բաւակա-  
նաչափ աղրիւրները, որոնցմէ կրնայի օդառուիլ պէտք  
եղած չափով:

Ազգայնական գրականութեան ուշագիր հետեւող  
մը ըլլալովս հանդերձ, չի գտայ գիրք մը, ըլլայ անդ-  
լիական եւ կամ ամերիկան գրականութեան մէջ,  
որ ազգայնականութեան տեսակ մը ընդհանուր պատ-  
մութիւնը եղած ըլլար, եւ մարգ կարդալով կարենար  
ընդհանուր գաղափար մը կազմել անոր մասին, ինչ-  
պէս մէկը կրնայ ամփոփ տեղեկութիւն ունենալ ըն-  
կերաքաղաքական տարրեր վարդապետութեանց—  
անիշխանութեան, ընկերվարութեան, քրիստոնէա-  
կան գպրոցի— մասին եթէ փափաքի, որովհետեւ,  
այդ վարդապետութիւններուն պատմութիւնը ընող  
գրքեր անպակաս են:

Երկրորդ, գործաւորական թոհուրոհի կեանքը  
թոյլ չի տուաւ ինձի, որ ես շատ ժամանակ տրամադր-  
ելով աւելի ուշագրութիւն կեղրոնացնէի: Բան մը,  
որ անհրաժեշտ է յաջող գործ մը արտադրելու տե-  
սակէտէն:

Այսուամենայնիւ, ստիպուեցայ ուսումնասիրու-

20Ն

Բոլոր անոնց՝ որոնիք ԲԱՅ ՄՏՔՈՎ կ'ու-  
ղեն ազգայնականութիւնը ուսումնասիրել:



2215- 88

թիւնս հրատարակութեան տալ, քանզի, երկար ատե-  
նէ ի վեր, չայ ազգայնական գրականութեան մէջ ես  
զգալի պակաս մը նշմարա ծէի. այն էր, թէ ազգայ-  
նականութիւնը ընդհանրապէս եւ ազգայնական գըս-  
րոցներ մասնաւրապէս վեր առնուած չէին ա'յն ուղ-  
ղութեամբ, ինչ ուղղութեամբ որ փորձ մը եղած է  
այս գրքոյին մէջ:

Երբեմն մարդիկ, զգալով հանդերձ, թէ իրենց  
գործը շատ անկատարութիւններ ունի, դարձեալ հրա-  
պարակ կը դնեն զայն, որպէսզի աւելի կարող գրող-  
ներ յետոյ սրբագրեն անիկա: Ես այդ մարդոցմէն  
մին ըլլալով ինքինքս լիուլի վարձաւրուած պիտի  
համարեմ, երբ կարող գրիչներ, իմ սկսնակի թերու-  
թիւններէս բոլորովին զերծ, ստուար ու ճոխ հատոր-  
ներ հրատարկան, եւ այլպէսով զարկ մը տան հայ  
ազգայնական մաքուր գրականութեան:

26 Յունիս, 1917

Շիքակօ

## Ի՞նչ է Ազգայնականութիւնը

---

### 1. Ի՞նչ է Ազգայնականութիւնը

Ահա հարց մը, որ յոյժ կարեւոր ըլլալով հան-  
դերձ, ընկերա-քաղաքական խնդիրներով զբաղող-  
ներու միացը չէ շարչըկած ա'յնքան, որքան պէտք է:

Ազգայնականութիւնը, որ ըստ Փրոֆ. Ռամսէջ  
Մուիրի ազգերու պատմութեան երկու գլխաւոր  
ազգակներէն (factor) մին կը հաշուուի, եւ ըստ  
Հէյնի ուրիշ բան չի քարոզեր ան, այլ միայն «երկ-  
րային թագաւորութիւն», մարդոց ուշադրութիւնը  
իր վրայ հրաւիրած չէ ա'յնքան, որքան գրաւած էմի-  
ջազգայնականութիւնը՝ պատմութեան երկրորդ ազ-  
գակը, որ կը քարոզէ «օդային թագաւորութիւն»:

Թէ ինչու<sup>®</sup> այսպէս:

Ինձ կը թուի թէ, նախ անոր համար, որ անդի-  
տակից ու վերացապաշտ մարդիկ սիրած են ու կը սի-  
րեն աւելի ցնորքներ հետապնդել, քան թէ իրակա-  
նութիւններ, որոնք շատ անդամ մեծ զոհողութիւն-

ներ կը պահանջեն : Երկրորդ , կարելի է ոմանք շատ պարզ վարդապետութիւն մը նկատելով , ուզած չեն աւելորդ ժամանակ վատնել ու բացատրութիւններ տալ անոր մասին : Եւ կամ ատոր հակառակը ըլլալով , ոմանք ալ շատ խրթին համարելով , չեն համարձակած անոր մօտենալու :

Զեմ գիտեր , վերջապէս պատճառը ի՞նչ որ ալ եղած ըլլայ , իրողութիւնը այն է թէ , մինչեւ այս ներկայ պատերազմին սկիզբը , ազգայնականութեան մասին ընդարձակ ու հիւթեղ հատորներ լոյս տեսած չէին ու իրը հետեւանք ատոր , ազգայնականութեան մասին գրողներէն ու խօսողներէն ոմանք շատ ազօտ գաղափար մը կազմած են անոր մասին : Անոնք ըմբռոնումի նոյնութիւն ունեցած չեն , եւ շատ անդամ ալ մէկոն ըմբռոնումը միւսին ըմբռոնումին ճիշդ հակառակը եղած է :

Սակայն այս աշխարհասասան պատերազմը , որ ոմանք ազգայնականութեան պատերազմը կը կոչեն , եւ պահ մը ընդունինք թէ եթէ պատճառով ալ այդպէս չէ , գէթ արդիւնքով կը յուսանք այդպէս պիտի ըլլայ , մարդոց ընծայած իր կարգ մը բարիքներուն հետ , ի միջի այլոց երեւան բերաւ բազգատարար ազգայնական բաւական ճոխ գրականութիւն մը , որմէ օդառւելով , պիտի աշխատիմ իմկրցած չափով վերըուծել , թէ ի՞նչ է իրական ազգայնականութիւնը :

Հոս անմիջապէս աւելցնեմ թէ , ազգայնականութիւնը ա'յնքան ընդարձակ վարդապետութիւն մըն է , որ ընկերային բոլոր բներեւոյթներու մասին ունի իր ուրոյն տեսակէտները . օրինակ կրօնքի , տնտեսական

եւ կրթական հարցերու , կառավարական ձեւի եւայլընի մասին : Սակայն , այս տողերը գրողը կարգ մը նկատումներէ դրդեալ , միտք չունի այս պղտիկ ուսումնասիրութեան մէջ զանոնք չօշափելու : Այլ , պիտի բաւականանայ միայն ազգութեան , կամ աւելի ճիշդը , ազգութիւններու հարցի մասին ազգայնականութեան դիրքը բացատրելու հարցի մասին ազգայնականութեան դիրքը բացատրել :

Ուստի , անդամ մը եւս հարց տալով , թէ ի՞նչ է ազգայնականութիւնը , կուգանք պատասխանել : Անիկան ընկերա-քաղաքական վարդապետութիւն մընէ , որ մարդկային ընկերութեան քաղաքակրթական յառաջցումին համար իրեւ իիմք կ'ընդունուի թէ , ազգերու գոյութիւնը վերցնել թէեւ կարելի չէ , բայց եթէ կարելի ալ ըլլայ , անբաղձակի է :

Ի՞նչու՞ կարելի չէ :

Բայտ Ազգայնականութեան , մալթիւսականութեան օրէնքով մարդիկ քանի շատցան , ա'յնքան ցըրուեցան : Ու երբ ցըրուեցան , աշխարհազբական ու կլիմայական տարբեր ազգեցութիւններու պատճառաւ , ինչպէս փոխուեցաւ անոնց Փիզիքական կազմը , նոյնպէս զանազանեցաւ անոնց ասլրելակերպը , ու այսպէսով ուրոյն մշակոյթ՝ պատմութիւն ունենալով , առանձին տեսակներ՝ ազգեր երեւան բերին անոնք :

Այնպէս որ , այսօր այդ տեսակները , ազգերը , միացնելով եւ կամ իրարու մէջ ձուլելով միատեսակ զանգուած մը ձեւացնելու համար , ամենէն առաջ պէտք է ի մի ձուլել անոնց մշակոյթները : Եւ ատէկալոնել անկարելի է : Որովհետեւ , մշակոյթներու տար-

բերութիւնը ի միջի այլոց, առաւել կամ նուաղ չափով արդիւնք է ժառանգական, եւ կամ աւելի ճիշդը սաղմնաբանական պատճառներու: Սաղմնաբանական պատճառները իրենց կարգին արդիւնք են աեզագըրական ու կլիմայական պատճառներու եւ ազդեցութիւններու: Արդ, կուզանք հետեւեալ եզրակացութեան, թէ կարելի՞ է բառնալ այդ աեզագըրական ու կլիմայական պատճառները, տարբերութիւնները: Եթէ կարելի է, այն ատեն կարելի է նաեւ ազդերու ի մի ձուլումը: Իսկ եթէ ո՛չ, անկարելի է այդ միութիւնը: Գիտութիւնը առայժմ ասկացուցած չէ, թէ այդ բնական տարբերութիւնները ամբողջովին վերցընել կարելի է: Հետեւաբար, գիտութիւնը անուղղակօրէն ասկացուցած կ'ըլլայ, թէ տակաւին շատ կանուխ է ազդերու ի մի ձուլման մասին մտահոգութիւլ:

Միւս կողմէն պատճութիւնը եւս իր կարգին հաստատապէս կուզայ ասկացուցանել, որ գէթ այս երկարունդին վրայ, մարդկային ընկերութեան ծննդեան թուականէն ի վեր, միշտ տեսակներ—ըլլան անոնք ընտանիքներ, հորդաներ, ցեղեր, ժողովուրդներ — եւ յետոյ այդ տեսակներէն հետզհետէ աղդեր գոյութիւն ունեցած են: Այս մասին իրաւամբ կ'ըսէ թրիշքէ, թէ «Այն ենթագրութիւնը որ մարդկային ցեղը իր ծագումին ժամանակ ինքզինք իրեւ ամբողջութիւն մը ըմբոնեց, ճիշդ չէ: Քանզի, պատճութիւնը յստակօրէն կը ցուցնէ թէ, բոլոր պատճական հին ժողովուրդները, ինքզինքնին ամբողջէն բոլորովին անջատ նկատած են: Միայն շատ վերջերն

էր, որ Քրիստոսի նման կարդ մը անհատներ, թէուրիական մտածելակերպով տարուելով, հակառակ եղարակացութեան հասան»:

Ինչու՞ անբաղձալի է:

Պահ մը ենթագրենք, թէ բնական տեսակէտէ կարելի է մարդկային ընկերութիւնը զանգուածի մը վերածելը: Հիմա հարցնենք, ատիկա օգտակա՞ր է, բանակա՞ն է:

Ազգայնականութեան տուած պատասխանը գարձեալ ժխտական է: Բատ անոր, այդ տեսակ ձուլում մը պիտի նշանակեր մարդկային յառաջդիմութեան թեւերը կարել: Շատ ճշգրէն դիտել կուտայ Մահան իր կարեւոր մէկ երկին մէջ, թէ «Եթէ կը նսա վերցուր ազգերու միջեւ գոյութիւն ունեցող ապելակերպի տարբերութիւնները, որոնցմէ ծնունդ կ'առնէ մրցումը, եւ աե՛ս ի՞նչ կ'ըլլայ արդիւնքը: Արդիւնքը այն կ'ըլլայ որ քաղաքակրթութիւնը կը կասի, կորսնցնելով իր կենսաուժը»:

Ոմանք գուցէ ըսեն, երբ. ազգութիւնները վերնան, մրցումը չպիտի գաղրի: Հատուածական մըրցումին՝ ընդհանուր, մարդկային ընկերութեան բարեւաման մրցումը պիտի յաջորդէ:

Այդ առարկութեան կը պատասխանենք, անհատին միտքը մարդկային ընկերութիւն ըսելով ա՛յն թանձրացեալ զաղափարը չի կազմէր, ինչ որ ազգութիւն ըսելով կը կազմէ:

Հոգերանութիւնը կը հաստատէ, թէ գիտակից ու իրավաչու մարդիկ աւելի կը սիրեն թանձրացեալ բաներ հետապնդել, քան վերացեալ: Ուստի, որպէս

զի մրցումը մրցում մնայ, ու իր դերը կատարէ, պէտք է ազգութիւնները գոյութիւն ունենան:

Անցողակի կերպով ըսեմ, ազգայնականութիւնը մրցումը իր վատ տեսակէն չի հասկնար: Անիկա մըրցումը ըսելով կը հասկնայ բարոյական տեսակ մը դղիչուժ, որ քանդող ըլլալէ աւելի շինարար է, եւ որուն մասին յետոյ պիտի ծանրանանք:

Բայց ինդիր մը կը ներկայանայ մեր առջեւ, թէ ըստ ազգայնականութեան, ազգութիւն շինող աղդակները որո՞նք են, եւ անիկա ազգ, ազգութիւն ըսելով ի՞նչ կը հասկնայ, որ անոնց անձեռնմխելիութեան պաշտպան կ'ուղէ ըլլալ: Այս հարցերը պէտք է վեր առնենք եւ ծեծենք զանոնք, ոչ միայն պարզ աղդայնականութեանհետ սերտ առնչութիւն ունենալուն համար, այլ որպէսզի, ազգութեան մասին յատակ ու բանական դաշտիար մը կազմենք, եւ բնազդային ու բառական ըմբռնում մը չունենալով, ազգային զարդացումի ու վերաշնուրթեան գործին հանդէս թեթեւ կերպով չի վերաբերուինք: Արդարացիօրէն կը մատնանչէ Մ. Ժուրտէրն, «Իրաւ, ազգեր անհատներու նման կը մեծնան յաճախ առանց դիտնալու թէ, ի՞նչ են իրենք եւ ինչու՞ համար կը մեծնան, սակայն եւ այնպէս, այն ազգերը որ այդ ինչուներուն պատասխանած են, անոնք աւելի արագ ու աւելի զօրաւոր կերպով աճած են»:

Ազգութեան հարցը շատ լուրջ հարց մըն է, թէեւ կեղեւէն դատելով շատ դիւրին: Զայն լուծելու համար երեք վեհաժողովներ գումարուած են— Վիէննայի մէջ 1814-ին, Փարիզի մէջ 1856-ին եւ Պէրինի

մէջ 1878-ին— սակայն անոնցմէ եւ ո'չ մին իրապէս յաջողած է լուծել: Այդ ժողովները ազգ նկատած են ա՛յնպիսի պետութիւններ, որոնք ազգ ըլլալու հանգամանքէն բոլորովին գուրել են: Միւս կողմէն ազգ համարած չեն ժողովուրդներ, որոնք ազգ ըլլալու ամէն արժանիք կը կրեն իրենց վրայ:

Թողունք այդ վէրքերը, եւ անդրադառնանք մէկ նիւթին: Ազգութիւն շինող ազգակները որո՞նք են: Ի՞նչ է ազգութիւնը:

Ցե՞ղը: Այդ, բայց ոչ իրեւ կարեւոր ազգակ մը: Ճիշդ է, անիկա ազգութիւն շինող ազգակ մըն է, բայց եւ այնպէս, այսօր աշխարհի վրայ չիկայ ազգ մը, որ ցեղային տեսակէտէ խառն եղած չըլլայ: Նոյնպէս, ներկայիս գոյութիւն չունի այն տեսակ ցեղ մը, ըլլայ ան տեւառն, սլաւ, մոնկու եւ այլն, որ իր բարկացուցիչ մասերը միեւնոյն ազգութեան մէջ ամփոփ ըլլայ: Այսօր ազգ կը համարուին բոլոր ա՛յն ժողովուրդները, որոնք իրենց մէջ զանազան ցեղեր ունենալով հանդերձ, այդ ցեղային տարբերութիւնները չափաւորած են:

Լեզու՞ն: Տարակոյս չիկայ, լեզուն իր հսկայ դերը ունի ազգութիւն շինելու գործին մէջ: Նոյնիսկ եթէ ընդունինք, թէ ազգութիւն ըսելով կը հասկնանք մարդկանց խմբաւորում մը, որուն անհատները տեսակ մը խորհելակերպի նոյնութիւն ունին— քանզի յաճախ լեզուին որակը կը մատնանչէ նաեւ խորհելակերպի տեսակը—ու իր նմոյլ մէջ բերենք Գերմանիոյ արեւն: Կողմը բնակող ժողովուրդները որոնք ցեղով ուաւ ըլլալով մէկտեղ, այսօր ինքոյնքնին Գերմանա-

յի կը նկատեն անոր համար, որ ժիրտ. դարուն տեսոն բոնականներ յաղթեցին այդ ժողովուրդներուն ու բոնութիւնմբ իրենց լեզուն գործածել տուին անոնց, տակաւին կը պնդենք, թէ հասարակաց լեզուն ալ ազդութիւնը բնորոշող միակ ազդակը չէ: Սպաներէնը կը տիրապետէ Կեդրոնական եւ Հարաւային Ամերիկայի մէջ, սակայն այդ տեղերը բնակողները ազդութիւնով Սպանիացի չեն: Միացեալ Նահանգները անգլիերէն լեզուն կը գործածէ, բայց անիկա ալ ազդութիւնով Անգլիացի չէ: Միւս կողմէն Զուիցերիացիները ազդ ըլլալով մէկտեղ, իրենց սեփական լեզուն չունին:

Կրօ՞նքը, յարանուանութի՞ւնը: Դարձեալ այս բայց գլխաւոր ազդակներ չեն անոնք ալ: Կրօնքն ու յարանուանութիւնը իրեւ ազդութիւն չինող ազդակներ, վաղուց արդէն կորսնցուցած են իրենց ազդեցութիւնը, եւ կրօնական հողի վրայ քաղաքական խարիսխ ձգելը կարեւորութենէ զուրկ նըկատուած է ներկայիս: Իրաւ է, կրօնքը եւ յարանուանութիւնը ազդութեան ուռացումին, ինչպէս նաեւ յետամնացութեան մէջ բաժին ունին: Օրինակի համար, յարանուանական տարբերութիւնն էր ամէն բանէ աւելի պատճառը, որ Պելճիքացիները ու Հոլանտացիները միանալով մէկ զօրաւոր ու մեծ ազդ մը չեղան: Դարձեալ յարանուանական բաժանումը արդելք եղաւ, որպէսզի իրանացիները, Լեհերը եւ Հայերը ազդային զօրաւոր հաւաքական շարժում մը չի կրնան ստեղծել: Հոս տեղն է ըսելու ձէյմս Պրայսի հետ, թէ մահաւանդ յետամնաց ժողովուրդներու,

ինչպէս արեւելքի մէջ, կրօնական ու ծիսական ազդեցութիւններն էին ու են պատուար հանդիսացողները որպէսզի, հոն բնակող ազգեր չի կրնան զիրար կլել: Այսուամենայնիւ, քանի որ խնդիրը ընդհանուր կերպով նկատի կ'առնենք, պէտք է խոստովանինք, թէ կրօնքը, յարանուանութիւնն ալ, իրենց կարգին ազդութիւնը բնորոշող միակ ազդակները, պայմանը չեն: Գերման ժողովուրդը մօտաւորապէս կէս առ կէս բողոքական եւ կաթոլիկ ըլլալով հանդերձ, այսօր անոնք ամենքն ալ Գերմանացի են ազդութիւնով: Նոյնը ճշմարիտ է Եւրոպայի ու Ամերիկայի միւս ազգերուն համար ալ: Եւրոպայի ու Ամերիկայի մէջ, բաւական է որ քաղաքացի ըլլալ վափաքողներ բարոյական բաւական նոյնանման ըմբռնումներ ունենան: Ատկէ աւելին անոնք չեն պահանջել:

Հապա որո՞նք հն ազդութիւնը բնորոշող կարեւոր, ընդհանուր ազդակները, որոնցմով կը կազմուի ազդ մը:

Տք. Հօլմնու Բօս «Ազդութիւնը Նորագոյն Պատմութեան մէջ» խորագրով իր երկին մէջ, «Ի՞նչ է ազդութիւնը եւ ի՞նչ ազդակներով կը կազմուի» հարցումներուն հետեւեալ ձեռով կը պատասխանէ. «Մարդոց խմբաւորում մըն է լեզուական, ցեղային, կրօնական, պատմական ու մշակոյթային եւ հայրենակցական ազդակներով կազմուած»:

Փրոֆ. Բամսէյ Մուլիր «Ազգայնականութիւն եւ Միջազգայնականութիւն» վերնագրով իր գրքին մէջ, «Ի՞նչ է ազդութիւնը» հարցումին նոյնատեսակ պատասխան մը կուտայ, եւ կ'աւելցնէ. «Անիկա նոյնա-

նըման սրտերու միութիւնն է, որ անդամ մը միանաւէ վերջ, գժուար է զայն բաժնել»ը :

Իսրաէլ Զանկուելի «Ազգութեանց Սկզբունքներ»ը վերտառութեամբ զբքոյկին մէջ կը կարդանք ժամանակակից գիտարկան աղդայնականներէն Մր. Արնօլտ Թօյնպիի տեսութիւնը այս մասին թէ, «Ի՞նչ է աղդութիւնը հարց մըն է, որուն կարելի չէ այնպիսի պատասխան մը տալ որ բոլոր աղդերուն ալ յարմարի : Ինչու որ, միեւնոյն թւով աղդակներ կրնան այս ինչ աղդին յարմարել իսկ ուրիշի մը ո՛չ» :

Եւ ինձ կը թուի թէ Բոս, Մուիր եւ Զանկուել Թօյնպիի կարծիքը աչքի առջեւ ունենալով հանդերձ, կ'ընդունին նաեւ աղդութիւնը յատկորոշող հասարակաց ընդհանուր աղդակներ ալ, որ երբ աղդութիւն շինող աղդակներու վրայ կը խօսին, ամենէն աւելի կը ծանրանան պատմութեան, մշակոյթի եւ հայրենիքի մասին :

Ուստի վերեւ տրուած մեր հարցերուն պատասխանած կ'ըլլանք երբ ըսենք, ազգ կամ ազգութիւն ուրիշ բան չէ, երէ ոչ, մարդկանց խմբաւորում մը, որուն բարկացուցիչ տարբերը ցեղային, կրօնական եւ լեզուական ազդակներէն ումանցով, իսկ անպայման ըլլալով, պատմական, մշակոյթային ու հայրենակցական ազդակներու կապերով իրարու հետ միացած են :

Առ աղդի մը ձեռքէն անոր աղդային պատմութիւնը, սպանած կ'ըլլաս զայն թէ՛ բարոյապէս եւ թէ՛ ֆիզիքապէս : Վասնպի անոր պատմութիւնը իր հեռուներուն մտածելակերպովը ու գործելակերպովը

ցոյց կուտայ այդ ազգութիւնը կազմող մասերուն, թէ ի՞նչ տեսակ առանձնայատուկ մշակոյթ մը ունեցած են իրենց նախահայրերը, ու որքա՞ն հերոսական կը-ուիւներ մղած են անոնք այդ մշակոյթի պահպանման համար, որ ուրոյն ազգ ըլլալու գոյութեան իրաւունքը տուած է անոնց :

Ինչու՞ Սերպերը այսօր ազդ կը հաշուուին : Ո՛չ անոր համար, որ անոնք այսինչ կըօնքին ու ցեղին կը պատկանին, եւ կամ այսինչ լեզուն կը խօսին, ո՛չ : Այլ անոր համար, որ անոնք իրենց սրտին մէջ վառ պահած են Սթիֆըն Տիւշանի պանծալի յիշատակը, Գոսովայի տրամերդութիւնը, անը յաջորդող չորս երկար գարերու գերութեան շղթան եւ յետոյ գերութենէն աղատելու համար 1804—1829-ին մղուած կը-ուիւները : Ի՞նչպէս Զուկիցերիացիները ուրոյն ազդ մը եղան, ու կը պահեն ցարդ իրենց գոյութիւնը : Դարձեալ անոր համար, որ անոնք միջին դարուն անկախութեան ու աղատութեան համար իրենց մղած կը-ուիւներով պատմութիւն մը շինեցին, եւ այսօրուայ սերունդը հպարտ կըզգայ ինքզինք այդ պատմութիւնը ունենալուն համար : Նոյնը ճշմարիտ է Միացեալ Նահանգներու եւ վերջապէս բոլոր աղդերուն համար :

Լավի՛ Պելճիքացի մտաւորական մը, թէ եւ կ'ըսէ, «Ժողովուրդի մը մտային բարեշրջութիւնը որ-քա՞ն յառաջանայ, այնքան ցեղային ու աղդային նեղ մտքեր անոր մէջէն կը վերնան, ու ատոնց ի փոխան ապրելակերպի լայն, համամարդկային ըմբռնումներ աւելի հիմք կը գտնեն», բայց այդ գաղափարը շատ անդամ անհատներու համար ճիշդ չէ, ո՛ւր մնացեր է

ազգերու համար : Թերեւս չափով մը իրականութիւնն  
ըլլայ այդ միտքը խաղաղ ժամանակներու մէջ . սա-  
կայն փոթորկալից պահերու , մենք այս արտայայ-  
տուած գաղափարին ճիշդ հակառակը կը տեսնենք ,  
ինչպէս այս պատերազմը բազմաթիւ օրինակներ տը-  
ռաւ այդ մասին :

Դարձեալ , եթէ ազգ մը հասարակաց Հայրենիք  
չունի , ու ունենալու ալ չի բազմար , ուշ կամ կանուխ  
պիտի կորսնցնէ անիկա իր ազգային պատմութիւնը ,  
մշակոյթը , լեզուն , կրօնքը եւ ամէն բան :

Պատմագէտներէն ոմանք , ազգային յետին ու  
կայսերական չարժառիթներէ դրդեալ , եւ ներսէն  
գայլ դըսէն գառնուկ ձեւացնելով ինքնինքնին , հայ-  
րենիքը գլխաւոր ազգակ մը չեն նկատեր , ու իբր  
փաստ մէջ կը բերեն Հրէայ եւ Հայ ազգերը , թէ ա-  
նոնք այսօր հայրենիք չունենալով հանգերձ , իբրեւ  
ազգութիւն իրենց գոյութիւնը պահած են :

Անոնց այդ ըսածին կը պատասխանենք :  
Ճիշդ է , Հրէաները եւ Հայերը իրենց ազգային  
գոյութիւնը պահած են , սակայն , ատիկա չի նշանա-  
կեր որ , ասկէ վերջն ալ անոնք պիտի կրնան պահել :  
Փա՞ստ կ'ուզէք այս մասին : Քննեցէ՞ք , թէ անոնք այ-  
սօր իբրենց ազգային մասնայատուկ յատկանիշները  
անազարտ պահած են : Կը մարմնացնե՞ն զանոնք ի-  
րենց վրայ ճիշդ այսպէս , ինչպէս որ կը մարմնացը-  
նէին իրենց նախահայրերը : Յաւ ի սիրա կուզամ ը-  
սել , թէ ո՛չ :


Եթէ Հայերը ու Հրէաները ցարդ ամբողջովին  
կուզ գացած չեն ազգերու գոյամարտին . մէջ , սա-

բակոյս չկայ թէ վաղը անոնք ալ պիտի երթան , եթէ  
այս արեւուն տակ հայրենիք մը չ'ապահովեն իրենց  
համար : Թէ Հայերը եւ թէ Հրէաները իրենց ազգային  
անկախութիւնը կորսնցնելէն ի վեր , աշխատած են  
ու կ'աշխատին միշտ մասնակի , անհատական ուժե-  
րով ազգային պահպանումի հօրամարտը մղել : Բան  
մը որ չառ անզօր է հաւաքական , կազմակերպուած  
ուժերու հետ բազդատելով :

*Հայերենիքին բոլորովին հեռու ապրող անհատներ ,  
յաճախ ոչ միայն այլասեռած , հապա նաեւ հակա-  
ռակորդ եղած են իրենց հարազատ ազգին : Այսպիսի  
օրինակներ չառ են : Օրինակ , Պիզմարք եւ Թրիչքէ  
ծնունդով սլաւ են : Նաբօլէոն եւ Ժանտարք գարձեալ  
ծնունդով հարազատ Փրանսացիներ չեն : Սօնինօ՝ ի-  
տալլոյ վարչապետը , անդիխացի մօր մը եւ հը-  
րէայ հօր մը զաւակն է : Տիզլաէլի հրէայ մըն էր :  
Լորտ Քրօմուէլ գերմանական արխին ունէր իր մէջ :*

Այս մասին այլեւս երկար չի ծանրանալով ը-  
սենք , թէ եթէ ազգութիւն չինելու եւ զայն պահպա-  
նելու տեսակէտէն երկու գլխաւոր ազգակներ կան ,  
անոնցմէ մին պատմութիւնը՝ մշակոյթն է , իսկ  
երկրորդը հայրենիքը :

Ազգութեան մասին վերեւ տրուած բացատրու-  
թիւններէն այժմ քիչ չառ գաղափար մը կազմած ըլ-  
լալով , թէ ազգայնականութիւնը ազգ ըսելով ի՞նչ կը  
հասկնայ , ուրիշ հարց մը կը ծագի : Այն է ազգայ-  
նականութիւնը ի՞նչքան օգուտ մատուցած է քաղա-



քակրթութեան, երբ անոր սերմանած գաղափարները  
հող գտնելով աճիլ սկսած են:

Թու իր գրքին մէջ կ'ըսէ, «Ազգայնականութեան»  
օգտակարութեան մասին եթէ գաղափար կազմել  
կ'ուղէք, ասկէ մօտաւորապէս տասնեւութը դար ա-  
ռաջ Հոռովմէական կայսրութեան տակ, ու այդ թուա-  
կանէն մօտաւորապէս ութը դար վերջ պապական գե-  
րիշխանութեան ներքեւ ճգմուող Եւրոպայի քառա-  
յին վիճակը առջեւ ունեցէք: Ի՞նչ էր այդ ա-  
տենուաւ բնորոշիչ ողին. միակերպութիւն եւ տիեզե-  
րակալութիւն: Բայց երբ ԺԳ. րդ դարուն ազգայնա-  
կանութեան հրաբիսային ութը պոռոթկալով Եւրոպայի  
միագոյն պատառը զունագեղ քարտէսի մը վերա-  
ծեց, երեւան բերելով Անգլիա մը ու յետոյ հետզհետէ  
ֆրանսա մը, Սպանիա մը, Փորթուգալ մը, ու ԺՄ. րդ  
դարուն— այն դարուն, որուն մէջ Պայրըն ներբող-  
ներ չուայլեց Լեհաստանի, ու մեռաւ Յունաստանի  
սիրոյն համար, Սուինպըրն երկար դրեց Խտալիոյ  
մասին ու իր «Արշալոյսի Երգեր»ը նուիրեց Մացինիի,  
Թէնիսըն Մօնթէնէկրոյի աղատութեան խորանը  
համբուրեց ու Ճորճ էլիբթ անխոնջ կերպով Սիոնիս-  
տական շարժման քաջակեր հանդիսացաւ— աղդայ-  
նական շարժումը ազգային միութիւն ու անկախու-  
թիւն տուաւ Գերմանիոյ, Խտալիոյ, Պելճիքայի եւ  
Պալքանեան ազգերուն յաջորդաբար, այն ժամանակ  
Եւրոպայի քաղաքակրթութեան ողին Հիմնովին փոխ-  
ուեցաւ: Այս վերջի ժամանակաշրջանը յատկորոշող  
նոր ողին էր միութեան մէջ զանազանութիւն եւ զա-  
նազանութեան մէջ միութիւն:

Ոգի մը, որ իսկապէս

լուլոր յառաջդիմութիւններու կորիզը կը կազմէ:  
Ազգութիւններու զանազանաւորում, ընկերա-քաղա-  
քական լմբոնումներու ներդաշնակութեամբ: Եւրո-  
պական քաղաքակրթութեան աճման ու զօրացման  
զաղանիքը այս ողին եղած է, ու Եւրոպա իր յառաջ-  
դիմութիւնը անոր կը ստարտի»:

Թէսկէտեւ ազգայնականութիւնը առաւել կամ նը-  
ւագ չափով միշտ յաղթականորէն իր գնացքը շաբու-  
նակած է, սակայն պատմութիւնը մեզի կը սորվեցնէ  
թէ գլխաւոր երեք հոսանքներ, չարունակ արգելք  
հանդիսացած են անոր: Այդ երեք հոսանքներն են. Ա.  
աշխարհականներ, Բ. կղերականներ, մանաւանդ  
պապականներ եւ Գ. Համաշխարհաքաղաքացիններ:

Աշխարհականները կամ կայսերականները (Im-  
perialist) կը հակառակին ազգայնականութեան ա-  
նոր համար, որ լաւ ըմբռնած էին եւ ենտակաւինթէ  
անոր յաղթութիւնը իրենց պարտութիւնը կը նշանա-  
կէ: Ազգերու առանձին գոյութիւն պահելը աշխար-  
հականներու գոյութիւն չունենալը ըսել է:

Կղերականները հաշտ աչքով չեն նայիր աղդայ-  
նականութեան, որովհետեւ, անոնք կը մտածեն, երբ  
աղդեր գոյութիւն ունենան, այն ժամանակ կրնայ ըլ-  
լալ այդ աղդերը իրենց աղդութիւնը կրօնըէն, եկե-  
ղեցին աւելի սիրեն, ու օր մը, եթէ հարկը պահանջէ  
— ինչպէս պատմութիւնը այս մասին եւս օրինակներ  
կուտայ մեղի—հայրենիքի սիրոյն համար եկեղե-  
ցին դէմ ձեռք բարձրացնեն:

Մասնաւորելով մեր խօսքը պապականութեան  
ժամանք — որուն ներկայացուցիչը այս օրեւոս դարձեալ

դործի վրայ է — անիկա կը մտածէր թէ՝ եթէ նոյնիսկ  
այդ տարբեր տարբեր ազգութիւնները իրեն դէմ չընդ  
վրդին ալ, «Ես Անդիացի եմ,» «Դուն Ֆրանսացի ես»ի  
ողին մտնելով անոնց մէջ կոխւի գուռ պիտի բացուի :  
Ու այդ կոխւը արգելք պիտի ըլլայ, իրեն «մէկ հօտ  
եւ մէկ հովիւ»ի քաղաքականութիւնը դործադրելուն :

Խաչակիւներու պատերազմներուն վրայ պապա-  
կանութեան կողմէ մասնաւոր ուշադրութիւն դառ-  
ցըուելուն զիմաւոր պատճառը այն էր, որ պապա-  
կանութիւնը կ'ուղէր այդպէսով այդ ատենները Եւ-  
րոպայի մէջ հետզետէ զոյսութիւն առնող ու զօրա-  
ցող ազգերուն միտքը փոխանակ ազգային խնդիրնե-  
րով զրադեցնելու, կրօնական խնդիրներով զրադեց-  
նել :

Ազգութեան հարցի մասին պապականութեան  
որդեգրած քաղաքականութիւնը հետեւեալն էր :  
«Դուն Հռովմէական կայսրութենէն զատ ուրիշ ազ-  
գութեան, եւ Հռովմէն դուրս տարբեր հայրենիքի  
պէտք չունի» :

Հաս Սր. Օգոստինոսի, «Կաթոլիկ եկեղեցին իր  
ծոցին մէջ կ'ընդունի աշխարհի վրայ գտնուող բոլոր  
մարդիկը, առանց խարութեան» : Պապականութիւնը  
այնքան հակառակ է ազգային անհատականութեան,  
որքան անձնական անհատականութեան : Կաթոլի-  
կութեան կրօնա-քաղաքական դաւանանքը «տիեզե-  
րական եկեղեցի եւ տիեզերական կայսրութիւն», ու  
անոր պատգամը այս մասին՝ «կամ ձուլուէ՛ զանգը-  
ուածին մէջ, եւ կամ թէ ո՛չ, կորսուի՛ր» էր :

Պապականութիւնը բունիսկ Խտալիոյ ազգային

անկախութեան հակառակած է, ալ ո՛ւր մնացեր է որ  
ուրիշ ազգերու անկախութեան հաշտ աչքով պիտի  
նայի :

1847-ին երբ կարիսպալովի կը վերադառնայ Հա-  
րաւային Ամերիկայէն, իզո՞ւր կ'աղաչէ Պիոս Թրու-  
Պապուն, որպէսզի կամաւորական շարժում ստեղծե-  
լու գործին մէջ անուղղակիօրէն օգնէ իրեն : Պապա-  
կանութիւնը մինչեւ վերջ հակառակեցաւ որպէսզի  
Հռովմը իտալական իշխանութեան մէկ մասը կազմէ :  
Միայն ֆրանքո-Գերման պատերազմէն անմիջապէս  
վերջն էր, որ Վիքթոր Էմմանուէլ Բ. կացութենէն  
օգտուելով, 60.000 զօրքով Հռովմի վրայ քայլեց, ու  
կարճ ընդհարումէ մը յետոյ յաղթութիւնը շահելով  
Հռովմը իտալիոյ մայրաքաղաքը հռչակեց :

Համաշխարհաքաղաքացիները եւ կամ միջազ-  
գայնականները՝ որոնք այսօր ընկերվարական ու ա-  
նիշխանական անուններով կը ճանչցուին, թէ եւ ա-  
ռաջին անդամ անտեսական հարցով ուղեցին զրադ-  
ւիլ, բայց յետոյ, երբ ընկերվարական Մարքսիստ-  
ները միացան Պաքունինի անիշխանական խմբակին  
հետ, ու այդպէսով անիշխանական—ընկերվարական  
խառնուրդ մը երեւան բերին, այլեւս անոնք ինք-  
զինքնին զօրացած նկատելով, սկսան տնտեսականի  
նեղ սահմաններէն դուրս գալ, եւ քաղաքական հար-  
ցերու եւս միջամուխ ըլլալ : Անոնցմէ առաջ Սէն-Սի-  
մոն որքան որ անձնապէս ըսած էր «Բոլոր մարդիկ  
իրարու եղանակ են», բայց միութենականները ու-  
ղեցին անոր ըսածը կազմակերպեալ փրոփականտով  
դործնականացնել : Միութեան այդ թուականէն յե-

տոյ տակաւին մինչեւ այսօր, «Ազգերը, Հայրենիք-ները բառեր ըլլալէ աւելի ուրիշ բան չեն», «Ազգայ-նականութիւնը փառախտ մըն է, թող կորհչի՛ անիկա», «Մեր Հայրենիքը ամէն տեղ է» ի նման ասացուածք-ներ հասարակ դարձան:

Ընկերվարականներ ու անիշխանականներ յաճախ առանց ազգայնականութեան ինչ ըլլալը հասկցած ըլլալու, կը քննադատէին զայն, ու կը քննադատեն ալ այսօր:

Անոնցմէ ոմանք ազգայնականութիւնը կը նոյ-նացնեն զինուորապետականութեան (Militarism), ո-մանք առևտրապետականութեան (Commercialism) և մանք ալ ցեղայնականութեան (Racialism) հետ:

Իրական ազգայնականութիւնը սակայն, ո՛չ զին-ուորապետականութիւն է, ո՛չ առևտրապետականութիւն եւ ո՛չ ալ ցեղայնականութիւն: Քանզի մինչ զինուորապետականութիւնը կ'ուզէ որ միայն մէ՛կ զօրաւոր ազդ մը տիրապետէ աշխարհին, ու յարձա-կողական ուժի կը ձգտի, ազգայնականութիւնը չըն-դունիր մէկ ազգի մը գոյութիւն ունենալը, առար-կելով թէ, ինչպէս չկայ անհատ մը, մարդկային բո-լոր առաքինութիւնները իր վրայ մարմնացնող, ա-նանկ ալ չիկայ ազգ մը, որ ազգային ամեն առաքե-նութեանց տէր եղած ըլլալով, միայն ինք գոյութեան իրաւունք ստանայ: Միւս կողմէն ան միայն պաշտ-պանողական ուժի կողմնակից է: Մինչ առևտրա-պետականութիւնը գաղթականութիւն աւելցնելով դրամ գիղելու կը հաւատայ, ազգայնականութիւնը դրամ իբր միջոց կ'ընդունի եւ ո՛չ թէ իբր նպատակ,

ու ազգերու ազատ գոյութեան արժէք կուտայ: Մինչ ցեղայնականութիւնը միայն ցեղային ազգեցութիւն-ներու արժէք կ'ընծայէ, ազգայնականութիւնը այդ կարծիքին համամիտ չըլլալով պատմական, մշակոյ-թային զարգացման աւելի կարեւորութիւն կուտայ:

Ճիշդէ է, ինչպէս ուրիշ ատեններ, մանաւանդ վերջին մէկ դարու ընթացքին, եւրոպական ազգերու հետապնդած քաղաքականութիւններուն մէջ, վերո-յիշեալ երեք ընկերա-քաղաքական տեսակէտներն ալ իրենց մասնաւոր վատ դերը խաղացած են: Բայց ատէկ պէտք չէ հետեւցնել, թէ ազգայնականութիւնը անոնց հետ նոյնն է: Ազգայնականութիւնը իր կրցած չափով կ'աշխատի, այդ վատ ազգեցութիւնները ո՛չ միայն Եւրոպայէն, այլ եթէ կարելի է աշխարհի երե-սէն վերցունել:

Այսպէս, ազգայնականութիւնը մինչ մէկ կողմէն կ'ընդունի թէ, ազգութիւններ իրենց գոյութիւնը պա-հելու են, միւս կողմէն զօրաւոր կերպով կը հաւա-տայ որ, պէտք չէ՛ անոնք բոլորովին սանձարձակ ձգուին: Անիկա համամիտ է որ, աշխարհի խաղա-ղութիւնը ու յառաջդիմութիւնը պահելու համար եթէ կարելի է բոլոր ազգերէն, իսկ եթէ կարելի չէ ատի-կա, դէֆ բառին բովանդակ առումովը քաղաքա-կըրթեալ ազգերէն— այսինքն ա՛յն ազգերէն, որոնք առնուազն սահմանադրական եւ կամ ուամկավարա-կան կառավարութիւնմը ունին-միացեալ բարձրագոյն ատեան մը կազմուի, ու անիկա առանց ազգամիջեան գործերու միջամուխ ըլլալու, միջազգային դրժերը վարէ, եւ չի թողու, որ ազգ մը ուրիշ ազգի մը ար-

դար իրաւունքները ոտնահարէ : Մէկ խօսքով կ'ուղէ ստեղծել տեսակ մը Աշխարհի Միացեալ — Նահանգներ :

Այսօր երբ կը քննենք Միացեալ Նահանգներու յառաջդիմութեան գլխաւոր պատճառը, անոր կառավարական ձեւին մէջ կը գտնենք : Այդ նահանգները մինչ մէկ կողմէն լայն չափով տեղական ինքնավարութիւն ունենալով, բարոյական մրցմամբ զիրար գերազանցել կ'աշխատին, միւս կողմէն, անոնց հասրակաց, կեդրոնական կատավարութիւնը արգելք կ'ըլլայ, որ անոնք իրարու չահեր ոտքի տակ տան :

Նոյնը կարելի է որոշ չափով կիրարկել աշխարհի մէջ, եթէ ազգեր քիչ մը բարեացակամութիւն ցոյց տան : Եւ այդ տեսակ դաշնակցութիւն մը կազմելու տեսակէտէն, ազգերու դոյութիւնը բնաւ արգելք մը չէ : Այդպիսի միութիւն մը կազմելու դաշտավարը յացողները, ըլլայ ան կրօթիըս, Սուսըզ, Ար. Փիըր եւ Քանդ իրենց ծրագիրներուն մէջ աղդութիւններու դաշտավարին դէմ չեն արտայայտուիր երբէ՛ք :

Ազգայնականութիւնը թէեւ սկզբունքով կ'ընդունի ազգերու անջատ դոյութիւնը, սակայն անոնց ի՞նչ կերպով դոյութիւն ունենալու մասին բոլոր աղդայնականները նոյնակերպ չեն մտածեր, ինչպէս այսօր ընկերվարականները սկզբունքով ընդունելով հանդերձ, թէ անհատական սեփականութիւնը պէտք է վերցուի ամենքն ալ իրարու համամիտ չեն ապագայ հասարակաց սեփականութեան ի՞նչ ձեւ ոտանալու մասին :

Ազգայնական երեք գլխաւոր գոլրոցներ կան, ուրոնք յաջորդաբար խորհրդածութեան նիւթ պիտի ընենք :

### ԻՏԱԼԱԿԱՆ ԴՊՐՈՑ

Երբ իտալական դպրոց կ'ըսենք, հասկնալու չենք, թէ այդ դպրոցին յատուկ մտածելակերպը միայն իտալացիներ ունեցած են ու ունին : Հապա, այդ դաշտավարները առաջին անգամ իտալիաէն ծագում առած, ու բազդատաբար աւելի իտալիոյ մէջ մուտք գտած են անոնց սերմերը : Նոյնը ճշմարիտ է միւս դպրոցներուն համար ալ :

Անդրագանալով այժմ մեր յառաջադրած նիւթին, ըսեմ թէ, իտալական դպրոցի ընդհանուր տեսակէտը, համառօս կերպով կարելի է հետեւեալ ձեւով բացատրել : Ազգութիւնը ազգութեան, եւ ազգութիւնները ազգուրեանց սիրոյն համար պէտք է իրենց անջատ գոյութիւնը պահեն :

Վերեւ յիշուած տեսակէտը ամենէն աւելի պաշտպանող երկու կարկառուն դէմքեր մեր աչքին առջեւ կուգան : Այդ դէմքերէն մին է Մաքիավէլի, իսկ երկրորդը Ֆօդէֆ Մացինին :

Վեր առնենք նախ Մաքիավէլին : Ի՞նչ էին այդ ժամանակուայ ազգեցութիւնները, որոցմով ան սը-

նաւ, եւ որոնք պատճառ եղան, որ նոր գաղափարներ հրապարակ դրուին անոր կողմէ :

Մաքիավելի ծնած է 1469 ին, եւ մեռած է 1527 ին ֆլորանսի մէջ :

Տասնեւվեցերորդ դարու առաջին քառորդին, այսինքն այն ժամանակ, երբ Մաքիավելի հասարակական գործով կըզբաղէր, ժամանակի ողին «դարձ դէպի միապետութիւն» էր : Այդ միջոցին, Եւրոպայի մեծ պետութիւնները միապետական դրութեամբ կը կառավարուէին : Օրինակի համար ՀՅՆրի կրտ ։ Անդլիոյ, Լուի ԺԱՐՊ, Կարոլոս ԲՐՊ, եւ Լուի ԺԲՐՊ. Ֆրանսայի իսկ Ֆերտինանտ Սպանիոյ մէջ կը տիրապետէին : Դարուն ողին կրնանք ըսել անհատապաշտութիւնն էր, որ ցցուն կերպով երեւան կուզար Մաքիավելիի գրութիւններուն մէջ :

Ասոր հետ մէկտեղ, Մաքիավելի կը նշմարէր աղջայնականութեան եւս հետզհետէ յաղթանակելը : Այսպէս, այն հին երազը, թէ բոլոր քրիստոնեայ ժողովուրդները մէկ կայսրութեան մը հովանաւորութիւնը պէտք է վայելեն օղը ցնդած, ու ասոր ի փոխան, տարրեր տարրեր ազգութիւններու զատորոշումը զօրաւոր հանդամանք մը ստացած էր : Բայց և այնպէս, այս բոլորին մէջ, ամենէն աւելի զանդադշարդողը իտալիան էր : Երեք գարի չափ, իտալիան քաղաք—պետութիւններու (City — State) կեանք մը բոլորեց : ԺԶրդ. դաբու սկիզբները անիկա հինդ դիլաւոր բաժանմութիւն, Հռովմէական եկեղեցւոյ երկրամաս, Միլանի գրասութիւն եւ Վենետիկի ու Ֆլորանսի հան-

րապետութիւններ : Մաքիավելի կը բաղձար, որ այս վերեւ յիշուած հինգ բաժանմունքները մէկի վերածուին ու իտալիան ալ ֆրանսայի եւ Սպանիոյ նման, մէծ պետութիւն մը ըլլայ : Անիկա կը հաւատար ինչպէս իր The Prince վերնագրով հատորին մէջ կ'ըսէ, թէ զօրաւոր անհատականութիւն եւ ուժեղ կամք ունեցող միայն մէկ կը լիսան, կընար իր այդ քաղաքական վախաքին դոհացում տալ, եթէ անոր միտքը պէտք եղած չափով պատրասուէր :

Ի՞նչ գաղափարներ մէջտեղ դրաւ ան, իր այդ նողատակը յաջողցնելու համար :

«Իշխանը պէտք է թէ՛ առիւծ ըլլայ եւ թէ՛ աղուէս . քանզի, միայն առիւծ ըլլալը բաւական չէ այս աշխարհին մէջ :»

«Իշխանը պէտք է հաւատարիմ, ուղղամիտ, կը րօնասէր ըլլայ : Բայց նոյն ատեն, անիկա ինքզինք այնպէս մը պատրաստելու է, որ երբ աղջութեան պահպանումին ու վերականգնումին սիրոյն համար ստիպուի անսեսել վերեւ յիշուածները, ամենայն սիրով յանձն առնէ ընել ատիկա, առանց հետեւանքը նկատի առնելու» :

«Երբ մէկու մը հայրենիքը վտանգի մէջ է, մարդ ընաւնկատի առնելու չէ արդարը ու անարդարը, բարին եւ չարը կամ պատուաւորը ու անզատիւը :»

Ասիկա ուրիշ բան ըսել չէ, եթէ ո՛չ, ազգութիւնը պէտք է ազգութեան սիրոյն համար գոյութիւն ունենայ :

\* \* \*

Իտալիոյ ազգային վերածնութեան շարժումը  
կուսի մօտաւորապէս 1815-ին : Այդ շարժումը պատ-  
րաստելու գործին մէջ որքան աւ առաւել կամ նուազ  
չափով գեր խաղացած են Մաքեալէլի, Կէօպէրթի,  
Պալու եւ Քավուր, սակայն ամենէն աւելի այդ շար-  
ժումին հոգի ու կեանք տուողը եղած է ժօղէֆ Մա-  
ցինի :

Անոր մասին խօսելէ առաջ, պզտիկ գաղափար մը  
տանք, թէ ի՞նչպէս այդ շարժումը ծայր տալ սկսաւ :

Վերածնութեան թուականի պահուն իտալիա  
արտաքնապէս Աւստրիոյ գերիշխանութեան տակ էր,  
իսկ ներքնապէս պառակտուած վիճակ մը ունէր :

Պզտիկ կաղմակերպութիւններ նկատի չառնելով,  
այդ միջոցին կարեւոր երեք քաղաքական հոսանքներ  
գոյութիւն ունէին իտալիոյ մէջ : Ա. անոնք, որոնք  
պապական գերիշխանութիւնը կ'ուզէին : Բ. անոնք,  
որոնք Սակօի տան կողմնակիցներ էին : Գ. Անոնք,  
որոնք հաւասարապէս հակառակ ըլլալով թէ պապա-  
կան գերիշխանութեան եւ թէ միապետութեան, կը  
բաղային հանրապետական իտալիա մը ձեռք բերել :

Պապականութեան կողմնակիցները անտեսելով,  
թէ ի՞նչպէս այդ պապերը «մէկ հօտ եւ մէկ հովիւ»ի  
քաղաքականութեամբ իտալիոյ մէջ ազդասիրու-  
թեան, եւ հտեւարար ազգային անկախութեան կայծը  
մարած էին, շարունակ կը պնդէին, թէ պապերը մէծ-  
դեր խաղացած են իտալացի ժողովուրդը այլասե-

ոռումէ հեռի պահելու գործին մէջ, թէ, ի՞նչպէս  
1510-ին Յուլիոս Բ. համագումար մը կազմած էր օ-  
տարականները իտալիային դուրս քչելու համար ելն :  
Սոյն հոսանքին գլխաւոր առաջնորդը եղած է Կէօ-  
պէրթի, որուն «իտալիոյ Բարոյական եւ Քաղաքա-  
կան Գերակշութիւնը» վերնազրով գիրքը մեծ աղ-  
դեցութիւն ձգած է :

Երկրորդ փարթիին հետեւողները գլխաւորաբար  
կեղրոնացած էին Թուրքինի մէջ, եւ ամէն գնով կը  
հակառակէին պապական գերիշխանութեան, առար-  
կելով, պապերը միշտ յետադիմական քաղաքականու-  
թեան հետեւած են ու իրը փաստ կը մատնանշէին որ,  
երկրին քաղաքական ղէկը պապերուն ձեռք եղած  
միջոցին, ժողովուրդին 100էն տասը միայն հասարակ  
դրեւ կարգալ զիսեր : Վերջապէս ասոնք կը հաւա-  
տային թէ, իրենց Սակօ կայսերական տունը, որ ըստ  
աւանդութեան այնքան քաջ ու հայրենասէր եղած էր  
անցելոյն մէջ, միակ առաջնորդն էր : Պէտք է կը սէին  
այդ տան մնացորդները այժմ պայքարը վերսկսին,  
պայմանաւ որ, ժողովուրդը եւս իր կարգին անոնց  
կողքին կենայ :

Երրորդ փարթիին առաջնորդն էր Մացինի որ  
ծնած էր Ճենովայի մէջ 1805-ին : Անիկա իր քաղա-  
քական գիտակցութիւնը ստացաւ Վաթերլօի ճակա-  
տամարտէն ետք, երբ իտալիան բաժնուելով գերու-  
թեան շղթայ կը եց :

Ծայր աստիճան զգայնոտ անձնաւորութիւն մըն  
էր ան, եւ շարունակ կ'ատէր թագաւորները ու դուք-  
սերը, որոնք անդամահատած էին իր հայրենիքը ու

սպաննած իր հայրենակիցները : Ահա թէ ի՞նչ կը գըրէք ան 1831-ին :

«Այս իշխաններուն ու թագաւորներուն մէջ չիկայ մէկը , որ առանց իր հապատակներուն արիւնին զնովը Աւստրիոյ հետ դաշխնք կնքած ըլլայ : Ո՛չ ալ մէկը դարձեալ , որուն անցեալ կեանքը իր եւ իր ժողովուրդին միջեւ պատնէչ մը բարձրացուցած ըլլայ» :

Մացինիի ինչ կրօնական դաւանանք ունենալը թէեւ յայտնի չէ , որովհետեւ , ան իր դրած անձնական նամակներէն մէկուն մէջ որոշապէս կ'ըսէ թէ , ինք դոյութիւն ունեցող կրօնական դաւանանքներուն եւ ոչ մէկուն կը հաւատայ , այսուամենայնիւ , եթէ ուներ ալ , պապականութիւնը չի հարուածեց ա'յնքան կրօնական տեսակէտէ , որքան քաղաքական :

Անիկա սահմանագիր միապետականներուն ալ հակառակ ըլլալով , 1831-ի աշունը երբ Մարսիլիա կը դանուէր իրրեւ աքսորական , Հանրապետական կուսակցութիւն մը կազմակերպեց Երիտասարդ իտալիա անուամբ :

Իր յորսը կորելով ֆրանսայէն ու Անդիայէն , Մացինի ապաւինած էր միայն Խտալացի Երիտասարդներուն , որոնց գորաւոր կոչ կընէր , որպէսզի կազմակերպութիւն ու ապագայ հանրապետական Խտալիոյ դրօշակակիրը ըլլան :

Անիկա իր ըրած առաջին կոչին մէջ կը բացատրէր , թէ ի՞նչ կը հասկայ ինք ազգ , մանաւանդ իտալական ազգ ըսելով : «Խտալացի ազգ ըսելով կը հասկնամ» կ'ըսէր «այն բոլոր Խտալացիները , որոնք

հասարակաց կապով մը իրարու կապուած են ու միեւնոյն օքնքներով կը կառավարուին» : Հակառակ անոր , որ ան այնքան երկար կը ծանրանայ , թէ Խտալան իրրեւ ազգ իր հաւաքական անկախութիւնը ունենալու է , բայց երբեք անոր կատարելիք մասնաւոր առաքելութեան մասին բան մը չըսեր :

Բատ Մացինիի , ազգութեանց խնդրին մէջ պատմական եւ քաղաքակալիթական փաստերը այնքան կշուռ չունին , որքան ժողովուրդներու տածած զգացումները : Այնպէս որ , ազգերու գոհացում տրուած միջոցին , ամենէն աւելի պէտք է նկատի առնել , թէ անոնց ազգային զգացումները ի՞նչ են :

Մացինի հետեւեալ կերպով կ'ուրուաղծէ ասլագան : «Եւրոպայի հիմակուան քարտէսը պիտի փոխուի : Տառապեալ ժողովուրդներու հայրէնիքները պիտի վերականգնին բոնակալներու աճիւններուն վրայ եւլին .» :

Ան ազգայնական մըն էր , բայց ոչ Մաքիավելիի նման նեղմիտ ազգայնական մը , միայն Խտալիոյ ազգատագրութեան տենջացող : Բնդհակառակը , Մացինի կը փափաքէր , որ Խտալիոյ հետ բոլոր տառապեալ ժողովուրդներուն ազգային անկախութիւն տրուի : Անոր հետեւեալ խօսքերը ուշադրութեան արժանի են : «Ազգեր մարդկային ընկերութեան անհատներն են : Ինչ որ ճիշդ է ազգի մը համար , նոյնը ճշմարիտ է նաեւ միւս ազգերուն համար ալ : Ազգութիւնները սուրբ են» :

Երիտասարդ Խտալիա կոչուող կազմակերպութիւնը , կարելի է ըսել միայն մէկ մասն էր Երիտա-

սարդ Եւրոպա անուանուող կազմակերպութեան, ո-  
րուն միւս մասերն էին Երիտասարդ Լեհաստան, Ե-  
րիտասարդ Իրլանտա, Երիտասարդ Հունգարիա ելլն.

Ամփոփելով, կրնանք ըսել թէ, ազգութիւններու  
մասի մասին, Մացինի Մաքիսվէլիի տարազը,  
Փօրմիւլը ալ աւելի ընդարձակելով, հետեւեալ ձե-  
ւին փոխեց զայն: Ազգութիւնները ազգութեանց սի-  
րոյն համար, պէտք է իրենց գոյութիւնը պահեն:

### ԳԵՐՄԱՆ ԴՊՐՈՑ

Տասնեւութերորդ եւ նոյնիսկ տասնեւիներորդ  
դարու սկիզբները գերման կարեւոր մտաւորականներ  
ազգայնական ըլլալէ աւելի, միջազգայնական եւ կամ  
աւելի շիտակը համաշխարհաքաղացիական էին:

Իբր նմոյշ, մէջ բերենք այդ ատենները ապրող  
մտաւորականներէն ոմանց ըսածները:

«Իրապէս խղճալի ու ամօթալի բան մըն է միայն  
մէկ ազգի մը համար դրեւը: Փիլիսոփայական միտք  
մը, չի կրնար այս տեսակ նեղ պատուարներու առջեւ  
կանդ առնել: Քանզի ամենէն մեծ ազգն ալ վերջապէս  
ուրիշ բան չէ, եթէ ոչ, մարդկային ընկերութեան  
մէկ կոտորակը»:

Շիլլեր

«Հայրենիքի սէրը պարզ նախառաշարում մըն է»:  
Լեսինկ

«Տեւական խաղաղութիւնը միայն պետութիւն-  
ներու անկեղծ դաշնակցութեամբ կարելի է իրակա-  
նացնել: Եւ ատիկա ալ ընելու համար, իրաքանչիւր  
ազատ երկիր, փոխանակմիապէտով կառավարուելու,  
ներկայացուցչական մարմնով մը կառավարուելու է:  
Յետոյ հարկաւոր է որ, այդ ազատ պետութիւնները  
աշխարհի վրայ խաղաղութիւն ու կարգ կանոն տի-  
րելու սիրոյն համար, իրարու հետ համաձայնութեան  
դալով միջազգային մարմին մը երեւան բերեն, որ-  
պէսզի ան օրէնքներու պահպանումին հոկէ»:

Քանդի

«Ազգերու իրական ու բնական սահմանները ա-  
նառարկելիօրէն անոնց հոգեկան սահմաններն են»:  
Ֆիլիտէ

Սակայն քիչ վերջ, երբ Գերմանիա իր «երկաթ-  
եայ վարչապետ»ի զիւտնազիտական ճարպիկու-  
թեամբ 1866 ին Աւստրօ—Հունգարիոյ, իսկ 1870-ին  
Ֆրանսայի գէմ մզած պատերազմներէն յաղթող  
դուրս եկաւ, ու այդպէսով ո՛չ միայն իր քաղաքա-  
կան գիրքը ամուր կոռուանի մը վրայ դրաւ, հապա-  
նաւել խաղաղ ժամանակ ունենալով ճարտարարուես-  
տի, առեւտուրի, գիտութեան, զինուորականութեան  
եւայլնի մէջ յառաջացաւ, գերման յաջորդ մտաւո-  
րականները, ըլլան անոնք պատմագէտներ, քաղա-  
քագէտներ, անտեսագէտներ, փիլիսոփաներ եւ զին-  
ուրականներ այդ յաղթութեանց ու անոնց յաջորդող  
յառաջդիմութեանց գինիովը ա'յնքան գինովցան, որ  
այլեւս Գերմանիային դուրս ուրիշ ազգ չուզեցին  
տեսնել:

Անոնց գաղափարապաշտ փելիսոփաներէն մին  
Հեկը՝ 1830-ին հրատարակած իր «Պատմութեան  
Փիլիսոփայութիւն»ը հատորին մէջ կ'ըսէր թէ, «Տիե-  
զերական ողին (World - spirit) ատեն ատեն այս  
կամ այն ժողովուրդին այցելելով կ'ուժաւորէ զայն,  
որպէսզի այդ ժողովուրդին միջոցաւ իր նպատակը  
յառաջ տանի»։ Այս յաջորդ մտաւրականները կար-  
ծեցին որ, իրենք քանիքորդ դարու «Աստուծոյ  
ընտրեալ» ժողովուրդն են, ու Աստուած իրեն չնորհք-  
ները միայն Գերմաններուն տուած է, որպէսզի հի-  
մա ալ Գեմանիոյ միջոցաւ անոր նպատակը իրադոր-  
ծուի։ Ինչպէս միջին դարուն Արաբները, իսկ հին  
դարուն ալ Հրէաները այդ տեսակ տիսմար գաղափար  
մը ունէին իրենց մասին։

Քայլըին հետեւեալ խօսքը շատ յատկանշական  
է։ «Մենք՝ Գերմանացիներս աշխարհի աղն ենք։  
Գերմանիան այն կրանիդէ ժայռն է, որուն յենած,  
Աստուած աշխարհը բարեկարգելու իր դործը պիտի  
վերջացնէ»։

Եւ որպէսզի իրենց պաշտպանած թեզը, այն է,  
Գերմանիան ամեն ազգերէն վեր է փրոսպականս ը-  
նեն, հարկ էր որ ազգութեանց հարցի մասին «Գեր-  
մանիոյ կողմը տաշող» մասնաւոր Փօրմիւլ մը մէջ-  
տեղ քշէին։ Ու անոնք առանց դժուարութեան գտան  
այդ Փօրմիւլ։

Ազգերու գոյութեան իրաւոնքը համեմատական  
է անոնց ունեցած բոլըիւրի քանակին։ Ուրիշ խօս-  
քով, ազգեր ա'յնքան գոյութեան իրաւոնք ունին որ-  
քան բոլըիւր։

Թէ անոնք այդ քուլթիւրի մասին միեւնոյն ըմ-  
բռնումը չունին յայտնի է անկէ, որ մէկ տեսակ չեն  
բացատրեր զայն։

Այսպէս, անոնցմէ ոմանք քուլթիւր ըսելով կը  
հասկնան քաղաքական ուժ։

Պերնհարտի կ'ըսէ «Բարձրագոյն քուլթիւր — որ  
ուրիշ բան չէ եթէոչ քաղաքական պատկառելի ուժ —  
ունեցող ազգ մը, որպիսին է Գերմանիան, իրաւունք  
ունի իրմէ ստորագաս տարբեր ազգ մը ճղմելու, ե-  
թէ հարկը պահանջէ»։

Ուրիշներ քուլթիւր ըսելով կը հասկնան ուժերը  
կազմակերպելու կարողութիւն։

Փրոփ. Օսլալտ կ'ըսէ։ «Կազմակերպուելու եւ  
կազմակերպելու կարողութիւնը որուն մենք քուլթիւր  
անունը կուտանք, Գերմանիոյ տրուած է միայն։ Մեր  
թշնամիներէն Ռուսերը տակաւին կիսաքաղաքակիրթ  
վիճակի մը մէջ են։ Ֆրանսացիները եւ Անգլիացիները  
քուլթիւրի մասին այսօր ճիշդ այն կէտին հասած են,  
ուր մենք էինք ասկէ մօտաւրապէս կէս դար առաջ։  
Հարցուցէք ինծի, թէ Գերմանիան ի՞նչ կ'ուզէ, եւ  
ես ձեզի պատասխաննեմ։ Գերմանիան կ'ուզէ Եւրո-  
պան կազմակերպել, քանզի անիկա տակաւին կազմա-  
կերպուած չէ պէտք եղածին պէս»։

Ոմանք ալ լեզուի գոտութիւն կը հասկնան։

Ցիխտէ որ երբեմն միջազգայնական եւ երբեմն  
ազգայնական կ'արտայայտուի, ի միջի այլոց կ'ըսէ.  
«Գերման լեզուն որ բազդատմամբ միւս լատինական  
լեզուներուն ամենէն աւելի զուտ և մաքուր է, կուգայ  
ապացուցանել, թէ Գերման ժողովուրդը քուլթիւր

ունի : Գերմանիան ուրիշ ազգերու հայելով հողի ու կեանք է : Ան շարունակ կռուած է ու կը կռուի ալ նիւթին, չարիքին և մահուան դէմ : Թող Գերման-ները ինքնալիստակցութեան զան այս մասին, այն ժամանակ անոնք աշխարհին պիտի յաղթեն» :

Չորրորդ դասակարգ մը մարդիկ, քուլթիւր ը-սելով դիտութիւն, արուեստ, փիլիսոփայութիւն կը հասկնան :

Փրոֆ. Ռուտոլֆ Օյքըն կ'ըսէ . «Այս պատերազմը ո'չ միայն կարդ մը ազգերու, այլեւ զանազան քուլ-թիւրներու միջեւ մզուած պայքար մըն է» :

«Մենք կը կռուինք այս պատերազմին մէջ, որ-պէսզի մեր քուլթիւրը—այն է դիտութիւն, փիլիսո-փայութիւն և արուեստ—պահպանենք : Գիտութեան, փիլիսոփայութեան, արուեստի մէջ այսքան յառա-ջացած ենք անոր համար, որ մեր հողին դբած ենք մեր գործերուն մէջ» :

«Անոնք ա'յնքան հարկաւոր են ինչպէս անհատի մը, նոյնպէս ազգի մը համար : Առանց անոնց կեանքը ան-նըպատակ կը դառնայ» :

Ալ աւելի ուրիշներ, բարոյական նկարագիր կը հասկնան :

Հէր Լօպէր կ'ըսէ . Գերման նկարագիրը ցոլաց-նող յատկութիւններ, որոնք մեր քուլթիւրը կը կաղ-մեն, պատերազմէն վերջ ուրիշ ազգերու եւս օրհնու-թիւն պիտի ըլւան : Այդ բնաւորութիւններէն ոմանք հետեւալներն են . հաւատարմութիւն, համեստու-թիւն, խղճտութիւն, պարտականութեան դիտակ-ցութիւն և չմարտասիրութիւն : Աշխարհ ամբողջովին

ապականած է : Կրնայ ըլլալ, բարին Աստուած Գեր-ման ազգը իրեւ բժիշկ գործածէ այս տառապեալ մարդկութեան համար» :

Հիմա հարցնենք, թէ իրապէս ազգայնականնե՞ր են ասոնք :

Թրիշքէ՝ գերման այդ խմբակին լիտրը . իր գրած ձառերէն մէկուն մէջ կ'ըսէ, «իրենք ազգայնական-ներ են, որովհետեւ սկզբունքով կ'ընդունին թէ, ազ-գութիւնները անհրաժեշտ են քաղաքակրթութեան յառաջացումին համար» : Միայն միւս ազգայնական-ներէն բաժնուելով կ'աւելցնեն, քանի որ զանազան ազգութիւններու միջեւ ստեղծուած մրցումէն ա-մենէն աւելի Գերմանիան օգտուեցաւ եւ քառասմբակ յառաջանալով կատարելութեան գաղաթնակէտին հասաւ, այլեւս գերման ազգայնականները ուրիշ ազ-գերու գոյութիւնը աւելորդ կը նկատեն, ու իրենց քուէնները կը կեղրոնացնեն միայն ու միայն Գերման ազգին վրայ :

Իսկ թէ, կարելի՞ է որ Գերմանիան կընայ աշ-խարհին ակիրակետել, ու իր քուլթիւրը ներմուծելով մարդոց մէջ միանուագ մտայնութիւն մը ստեղծել : Ասոր ալ անոնք կուգան պատասխանել կարելի է, ո-րովհետեւ ըստ անոնց Գերեմանիան ա'յնքան կա-տարեալ է, որքան Աստուած, ու ինչպէս Աստուծոյ համար անկարելիութիւն գոյութիւն չունի, նոյնպէս ալ Գերմանիոյ համար անկարելի բան չկայ :

Ուրիշներ եթէ այս մարդկեր իրական ազգայ-

նականներ անուաննեն ալ, ինչպէս կ'ընեն, մենք դա-  
նոնք կը կոչենք Գերմանիոյ մէջ շինուած (made in  
Germany) ազգայնականներ :

Ն Ո Ր Դ Պ Ր Ո Յ

Այս դպրոցը իտալական գպրոցէն կը տարբերի  
որովհետեւ, անոր հետ չի բաժներ այն կարծիքը,  
թէ բոլոր աղութիւնները հաւասարապէս դոյութիւն  
ունենալու են պարզապէս անոր համար, որ ազդ են:

Էստ այս դպրոցին, ինչպէս անհատներ, նոյնպէս  
ազգեր աշխարհ չեն գար որպէսզի միայն իրենց հա-  
սակը ցոյց տան: Այլ անոնք կ'ապրին, որպէսզի ի-  
րենց կրցած չափովը շինարար գործ մը ընեն: Հե-  
տեւաբար կ'ըսեն անոնք, այն ազգերը, որոնք չինելու  
տեղ քանդել սորված են, եւ նոյն իսկ տակաւին շը-  
նորհքով ինքնինքնին կառավարել չեն գիտեր, պէտք  
չէ իրեւ անկախ աղութիւններ իրենց դոյութիւնը  
պահեն, աշխարհի բեռ ըլլան, քանզի այդ պիտի նը-  
մաներ ըսելու թէ, ոճրագործները ու մարդասպան-  
ները պատժուելու չեն, անոնք ազատ ձկուելու են:

Իսկ Գերման դպրոցէն կը տարբերի անով, որ այս  
վերջինը չընդունիր թէ նախ մշակոյթի մէջ կատա-  
րելութեան գաղաթնակէտին հասնող ազդ կրնայ դո-  
յութիւն ունենալ, եւ յետոյ թէ, եթէ նոյնիսկ ունե-

նայ ալ, մշակոյթի լոկ քանակը իրաւունք չի տար  
որ միայն այդ ազգը այս արեւուն տակ տիրապետէ:

Երբորդ գպրոցը կ'ըսէ, մշակոյթը բազմակող-  
մանի է: Եւ թէեւ բոլոր ազգերն ալ բառին լայն ա-  
ռումովը մշակոյթ չունին, սակայն եւ այնպէս ունե-  
ցողները մէկէ աւելի են: Մին մշակոյթի այսինչ  
ճիւղին մէջ յառաջ գացած է, միւսը այնինչ ճիւղին  
մէջ: Ուստի, անհրաժեշտ է անոնց իրեւ լրացուցիչ-  
ներ, հաւասարապէս գոյութիւն ունենալը:

Թէ կան ազգեր, որոնք բնական աննպաստ պայ-  
մաններու բերմամբ պղտիկ մնացած են, եւ ո՛չ թէ  
իրենց հաւաքական մտային եւ վարչական անկարո-  
ղութեանը համար: Երբեմն պղտիկ ազգեր, մեծ ազ-  
գերէն աւելի օգուտ մատուցած են քաղաքակրթու-  
թեան: Այս տեսակ ազգերը գոյութեան իրաւունքէ  
զրկել խղճի գէմ է:

Դարձեալ, մշակոյթի քանակը ազգութիւններու  
գոյութեան իրեւ չափանիշ նկատելէ աւելի, մշա-  
կոյթի որակը իրը չափանիշ նկատելը ճշմարտութեան  
աւելի մօտ է, եւայլն:

Ի՞նչ է նոր Դպրոցի Փօրմիւլը, տեսակէտը ազ-  
գութիւններու հարցի մասին:

«Ազգեր գոյուրեան իրաւունք ունին այնքան ա-  
տեն, որքան ատեն կրնան ինքզինքնին կառավարել,  
ու առանց ուրիշ ազգերու իրաւունքները կոխուտելու,  
իրենց կրցած չափովը կը լծուին քաղաքակրթութեան  
հսկայ գործին:

Այս դպրոցի առաջնորդներն են Անդիոյ մէջ  
Բամսէյ Մուլիք՝ Մանչէսթրի Համալսարանին արդի

պատմութեան Փրտֆէսօրը եւ ամենուս ծանօթ ձէյմս Պրայս :

Միացեալ Նահանդաց մէջ Թէստոր Ռուզվլթ՝ որ ասկէ քանի մը տարի առաջ «Նոր Ազգայնականութիւն»ը անուան տակ մէծ ժողովրդական շարժում մը ստեղծեց, ու յետոյ նոյն խորագրով հատորի մը մէջ ամփոփեց իր գաղափարները :

Ֆրանսայի մէջ տաղանդաւոր հասարակագէտ կիսթավ լը Պան եւ իմիլ Պութոռուքս՝ Ժամանակակից մէծանուն վիլլասովիաներէն, որոնցմէ առաջինք այս պատերազմը սկսելէն անմիջապէս վերջ իր հրատարակած «Մէծ Պատերազմն» Հոգեբանութիւն»ը անուն հատորով, յսկ երկրորդու «Պատերազմ եւ Փիլիսոփայութիւն» վերտառութեամբ երկով եկաւ չօշափելու վերոյիշեալ տեսակէտը :

Տեղի սղութեան պատճառաւ, ստիպուած ենք միայն Պութոռուքսի գրքին վերջին գլխուն մէկ մասը թարգմանաբար ներայացնել, որուն վերնագիրն է Ֆրանսական Տեսակէտը Ազգայնութեան Մասին :

«Ֆրանսական միտքը, անհատի մասին Հելլենական ու քրիստոնէական ըմբռնումը հիմք ընդունելով, 1789-ի պատմական մէծ դէպքով եկաւ յայտարարել թէ, ինչպէս որ անհատ իր իրաւոնքներուն մէջ ազատ եւ հաւասար ծնած է ու պէտք է ապրի ան այնքան ատեն, որքան ժամանակ որ իրեն նմաններու իրաւոնքներուն դէմ չի քալեր, անանկ ալ, այդ նոյն միտքը, այդ նոյն տեսակէտը աւելի ընդարձակելով, Ֆրանսացիներս ազգութեան հարցին մասին հետեւեալ կերպով կը տրամաբանենք :»

«Ազգութիւնները ազատ եւ հաւասար ապրելու իրաւունքը ունին ա'յնքան ատեն, որքան ատեն անոնք իրենցմէ գուրս գտնուող ուրիշ ազգերու իրաւունքները չեն անտեսեր» :

«Բոտ Ֆրանսական Յեղափոխութեան, իրաւունքի հիմքը ուրիշ բան չէ, եթէ ոչ անհատականութիւնը : Եւ քանի որ, ինչպէս անհատներ իրենց անձնական անհատականութիւնը ունին, այնպէս ալ ազգեր իրենց ազգային անհատականութեան գիտակցութիւնը ունեցող ազգեր ամեն տեսակ կաշկանդումներէ գերծ ըլլալու են» :

«Ա'րդ, հարց է թէ, ազգի մը ազգային անհատականութիւն ունենալ եւ կամ չունենալը ցոյց տուող նշան մը կա՞յ: Կայ այս, եւ ատիկա այդ ազգին մէջ գոյութիւն ունեցող այն ըմբռնումն է թէ ինք քանի որ միւս ազգերէն տարբեր պատմութիւն մը, եւ հետեւարար ազգային ուրոյն ապրելակերպ մը, մշակոյթ մը ունի, այս արեւուն տակ իրեն որոշ տեղը ունենալու է» :

«Միջանկեալ աւելցնեմ, երբ ուրոյն ապրելակերպ կամ մշակոյթ կ'ըսենք, դէպի բարիին, գեղեցիկին եւ ճշմարիսին ձգտող ապրելակերպ մը կ'ուզենք ակնարկել ու ո'չ թէ անոր հակառակը, որ ինչքան ալ ուրոյն ըլլայ, նորէն գոյութեան իրաւունքէ զուրկ պէտք է համարել» :

«Այս տեսակ մտածելակերպ, ապրելակերպ ունեցող ազգերուն ամենէն աւելի կը յարմարի Փրանսական հետեւեալ նշանաբանը . «Ազգատութիւն, Հա-

ւասարութիւն եւ Եղբայրութիւն»։ Ո՞չ ընդարձակ հողային տարածութիւնները, ո՞չ զինուորական բիրուուժի քանակը եւ ո՞չ ալ տնտեսական հարստութիւնները անտեսելու են վերոյիշեալ մեծ նշանարանը։ Իրաւ է, ինչպէս անհատներու, նոյնպէս ազգերու միջեւ տարբեր տարբեր պայմաններու անհաւասարութիւնները կրնան գոյութիւն ունենալ։ Սակայն այդ անհաւասարութիւնները իրբեւ ազգ անոնց բարոյական իրաւունքներուն պէտք չէ վնասեն»։

«Եղբայրութիւն, որ ազատութեան եւ հաւասարութեան կողքին միջազգային յարաբերութիւններուն մղիչ ուժը ըլլալու է։ Երկու անձեր, զիրար վանող երկու քիմիական հիւլէներու բնաւ չեն նմանիր։ Անհատներ պէտք ունին իրալու։ Անոնք զարգացման ու յառաջացման տեսակէտէն լրացուցիչներ են։ Նոյնը ճշմարիտ է ազգերու համար ալ։ Ազգեր առանց մէկզմէկ տապալել աշխատելու, կրնան փոխադարձ համաձայնութեան սկզբունքով իրարու հետ դործակցիլ, ու այդպէսով առելի ինքինքնին զօրացնել»։

Զեղմէ ոմանք, կարելի է այս արտայայտած մաքերուն եթէ ոչ ֆրանսացիներն ու Ամերիկացիները գէթ Անգլիացիները բաժնեկից ընել չուղեն, առարկելով թէ, Անգլիոյ քաղաքականութիւնը մասնաւորապէս, մանաւանդ այս վերջին մէկ զարու ընթացքին առհասարակ պղտիկ ազգութիւններուն եւ երբեմն ալ մեծ ազգերուն հաշտ աչքով նայած չէ։

Ատիկա այդպէս ըլլալը ընդունելով հանդերձ, կուզանք ըսել, այս պատերազմը Անգլիոյ քաղաքա-

կան դէկը վարողներուն ընկերա-քաղաքական ըմբռումները վերիվայր չըջած է, ինչպէս որ անոնք այդպէս ալ կը յայտարարեն։

### ԵՐԿՈՒ ԽՕՍՔ ՀԱՅ ԱԶԳԱՅԱՆԱԿԱՆՆԵՐՈՒԻՆ

Կ'ապրինք ա՛յն տեսակ ժամանակի մը մէջ, ուրուն ոգին բանապաշտութիւն է։ Զի վերադառնալու պայմանաւ անցած գացած են այլեւս հին ու միջին գարերը, որոնց մէջ մարդիկ կը հաւատային ու կը լծուէին գործի մը, առանց անոր մասին մազի չափ գաղափար կազմած ըլլալու, պարզ կեղեւային հրապոյրներէ առինքնուելով եւ կամ ընկերական ու բարեկամական բնազդներէ մզուելով։

Հասարակական կազմակերպութիւններ, եթէ կ'ուղեն որ իրենց յառաջադրած գործը արդիւնալից ըլլայ, ժամանակի ոգին լաւ ուսումնասիրելու, ու ըստ այնմ թափ տալու են իրենց գործունէութիւններուն։

Մասնաւորելով մեր խօսքը, Հայ Ազգայնական կազմակերպութիւններ, իրեւ ընկերա-քաղաքական որոշ վարդապետութեան մը հետեւորդները, իրենց ընդդրկած գաղափարին, ազգայնականութեան մասին պէտք չէ այլեւս ոչ—գիտական ու անորոշ ձեւերով փրոպականտ ընեն։ Անհրաժեշտ է, որ անոնք իրենց գաղափարի շէնքը փոխանակ ցոյցի գետնի վը-

բայ բարձրացնելու, համոզումի, բանականութեան հողին վրայ կառուցանեն: Մեր ազգայնականները այս ժողովուրդին ըսելու տեղ, թէ «ազգայնական եղաք, ինչպէս մենք ենք», «ազգայնականութեան գաղափարը բնականէն ձեր մէջ կայ, անիկա լաւ բան է» եւայլն, հարկ է որ ցոյց տան վերլուծական կերպով, թէ ի՞նչ է ազգայնականութիւնը, եւ թէ ի՞նչու՞ այդ տեսակէտէն անոնք ազգայնական ըլլալու են:

Ազգայնականութեան գաղափարը բնականէն, ի յառաջադունէ (ա priori) չիկայ մարդոց մտքին մէջ: Տեսակի գիտակցութեան գաղափարը ազգայնականութիւն չէ: Ազգայնականութեան գաղափարը մարդվերլուծ, դատողութիւն գործածելով կրնայ ստանալ: Սխալ հասկցուած ազգայնականութիւն մը շատ անգամ ա'յնքան վնասակար է, որքան ժամանակին չի համապատասխանող եւրոպական վարդապետութիւն մը:

Հայ ազգայնականներուն վրայ կրնակի պարտականութիւն կը ծանրանայ, որպէսզի վերլուծական եւ ոչ թէ զգացողական կերպով իրենց դիրքը պաշտօնապէս ճշգեն թէ արտաքնապէս եւ թէ ներքնապէս:

Արտաքնապէս այս, մեր ազգայնականները յըստակօրէն բացատրելու են ոկտութիւններուն, թէ մենք ազգ ենք, ազգութիւն չինող ազգակներ մեր մէջ չեն պակսիր, ունինք մեր որոշ քըլչըրը, քաղաքակըրթութեան մեր ուժին ներած չափովը ծառայած ենք, ազգութիւններու հարցի մասին մեր ըմբռնումը միւս ազգերու գոյութեան բնաւ չի վնասեր, որպէս-

զի, անոնք մեր մասին այն գաղափարը չի կազմեն, թէ մենք ալ մեր կարդին Փոքը—Ասիոյ մէջ պատիկ Գերմանիա մը ըլլալու կը ձգտինք:

Իրողութիւնը ա'յն է այս մասին, որ մեր ազգայնականները կազմակերպեալ վրոպականու մը մդած չեն ա'յնքան, որքան մզած են ու կը մզեն ալ իրլանտացի, չըէայ եւ լեհ ազգայնականները:

Ներքնապէս հարկ անհրաժեշտ է որ դարձեալ անոնք մէկին ընեն իրենց դիրքը այս ժողովուրդին առջև, թէ ի՞նչ կը հասկնան իրենք ազգայնականութիւն ըսելով, ի՞նչ են իրենց ազգային ձգտումները եթէ ոչ առաւելադոյն, գէթ նուազագոյն չափով, օբուայ ամենահրատապ ինդրի՝ ազգերու հարցի մասին ի՞նչ է իրենց տեսակէտը, իրենք այս պըրուշին մէջ ներկայացուած երեք դպրոցներէն ո՞ր մէկին կը պատկանին, եթէ այդ գպրոցներէն եւ ո'չ մէկին կը յարին, ի՞նչ է իրենց չորրորդ դպրոցի փօրմիւլը եւայլն:

Ներկայիս մեր մէջ գոյութիւն ունին անիշխանական ու ընկերվարական հսանքներ, որոնք ուղղակի եւ կամ անուղղակի կերպով կը մոլորցնեն հայ ժողովուրդը, ըսելով թէ, ինչպէս ուրիշ ազգայնականներ, նոյնպէս հայ ազգայնականներ ուրիշ բաներ չեն, եթէ ո'չ, մէկ մէկ միլիոնարիստներ, մէկ մէկ կայսերականներ:

Կարձ կապելով ըսեմ, հայ ազգայնականները ըԱթիֆըն Տիքաթիւրի հետ պիտի ըսե՞ն «Մեր հայրենիքը. անիկա ուրիշ ազգերու հետ իր ըրած արտաքին եւ ներքին յարարերութիւններուն մէջ կրնայ

միշտ շիտակ ըլլալ : Բայց դարձեալ մեր հայրենիքը ,  
շիտակ կամ սիսալ » : Թէ ոչ , Կարլ Շուղի հետ պիտի  
ըսեն «Մեր հայրենիքը . անիկա ուրիշ ազգերու հետ  
իր ըրած արտաքին եւ ներքին յարաբերութիւններուն  
մէջ երբ շիտակ է , ըսելիք չունինք . իսկ երբ սիսալ է ,  
պէտք է անոր դէմ դնենք» :

Քաւլիցի որ մէկ գրչով ուրանամ , թէ մեր ազ-  
դայնականները ազգութիւններու հարցի մասին ի-  
րենց ուրոյն տեսակէտը չունին , թէ անոնք այդ ուղ-  
ղութեամբ բնաւ ջանք թափած չեն : Հայ ազգայնա-  
կաններ ազգութիւններու հարցի մասին ունին իրենց  
տեսակէտը , միայն զայն յստակօրէն սպաշտօնապէս  
հրապարակ դրած չեն : Անոնք ազգայնական ուղղու-  
թեամբ աշխատած են աւելի քան կէս դար , սակայն  
սաշափն ալ ճիշդ է թէ , այնքան զօրաւոր կերպով  
աշխատած չեն , որ տակաւին հայ կեանքի մէջ հա-  
կահոսանքներ զօրաւոր դեր կը խաղան :

Ճշմարտութիւններու առջեւ բաց միտք ունե-  
նանք : Իրողութիւնները ծածկելով չէ որ դործ մը կը  
յաջողի , ընդհակառակը : Գիտնանք թէ ո՞ւր կը գըտ-  
նուինք , ու եթէ ետ ենք , աշխատինք յառաջ երթալ :  
Այս է յաջողութեան միակ ճամբան :

## Ց Ա Ն Կ

1. Ի՞նչ է Ազգայնականութիւնը
2. Իտալական Դպրոց
3. Գերման »
4. Նոր »
5. Երկու խօսք Հայ Ազգայնականներուն :



«Ազգային գրադարան



NL0194259

ԳԻՆ 10 ԱՀՆԹ

Սուանալու համար դիմել՝

BAHAG PUB. CO.

814 Old South Bldg.

Boston, Mass.